



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



916

917

918

919

920

921

922


923

924

613

F-76







# Քոլերան

■ ■ ■ ■ մեր դուռնիշը առջեւ



ԱԿՏ

616.9.

## ՔՈԼԵՐԱՆ

ՄԵՐ ՊՈԼՈՅԵՐՈՒՅ առջեւ

Տէղ". Խաչիստան



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԱՐՄԻՒ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՐԱՎԱԶԱՌԱՆՈՑԻ

16147

7838.57

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ


Ինչպէս դարանակալ թշնամին, որ հազար վարաններէ յետոյ, գաղտագողի կը սողոսկի ներս եւ իր քարք կը ցուցնէ սպառնագին, այս ահաւոր ու պժգալի նիւանդուրիւնն ալ, Քոլեւան, ահա մեր դուռներուն առջեւ է: Օձի պէս սողալով սահմաններէն ներս մաս ու յամրաբար, բայց ապահով իր նուանմանը՝ կը յառաջանայ, մեր կ'ուսուսէ տեղէ տեղ, Կարինէն անցնելով Բաղէս, յետոյ Տրապզոն, նամքէն շեղելով դեպի ներս, Խարբերդ, գառնալով Սամսոն, եւ, իրեւն կարեւոր կայսեն, կանգ առնելով Պոլիս: Մայրաբաղաքը վարակուած է այլ եւս, եւ զբիւրքն ասնեակներով կը հաւուեն: Սիւ երկիւլ մը պատած է ամենուն սիրը:

Եւ սակայն ահաբեկելու տեղի չկայ: Մարսափին ու լացը սգէսներուն բաժինն է, եւ բացարձակապէս անօգուտ: Ո՛րքան նիւս կը խօսի Պ. Խաչիսեան, կովկասահայ յայտնի բժիշկը, որ ներկայ պատուերները գրած է յատկապէս ժողովուրդին համար. «Ով որ զիտէ թէ ի՞նչ բանէ առաջ կու զայ բոլեւան եւ թէ ինչպէս պէտք է կոռուիլ անոր դէմ, անոր համար բոլեւան երկիւղալի չէ»:

Այս տերաքը հրատարակելով, մենք նապատակ ունինք այդ **Տարրական ծանօթուրիւնը** առ մեր ըուրջը յածող անկոչ նիւրի մասին, ու անոր դէմ մարտուելու միջոցներ նայրայթել: Զէ՞ որ **Գիտուրիւն** մէջ է մարդուն ոյժք, — գարձեալ փոխ առնելով բժիշկին խօսերը:

15/28 Սևաչիմքեր 1910

ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐԸ



# ՔՈԼԵՐԱՆ

## ՄԵՐ ԴՈՒՇԵՐՈՒՆ ԱՌԶԵՒ

Ա.

Քոլերան ընդհանրապէս երկար դաղարներով երեւան կու գայ: Տամնեակ տարիներ կ'անցնին, ոչինչ կ'իմանք այդ մահացու հիւանդութեան մասին, բայց ահա յանկարծ օրին մէկը մարդ մը կը վարակուի քոլերայէն, զլիսաւորապէս ծովեղերեայ քաղաքի մը մէջ, և ախտը արագօրէն կը սկսի տարածուիլ ուրիշ մերձակայ քաղաքներ և զիւղեր: Մեծ քաղաքներու մէջ հիւանդներու թիւը կը համնի օրական հարիւր կամ նոյն խակ աւելի հոգիի, և վերջապէս ամբողջ երկիրը կամ անոր մէկ մասը կը բռնկի քոլերայով: Երբ շատ մը տեղերու բնակիչները միեւնոյն ախտով կը հիւանդանան, յառաջ կու գայ համահարակ:

Երբ քոլերան ծագի որեւէ տեղ մը, հնմ կը մնայ անորոշ ժամանակով, քանի մը ամիս կամ ամբողջ տարի մը և նոյն խակ երկու տարի: Այսուհետեւ հիւանդութեան դէպքերը հետզհետէ կը նուազն և վերջապէս կը գաղրին:

Իրրեւ մօսապէս տեսող հիւանդութիւն՝ Քոլերան ամնահին ժամանակներէ ի վեր գոյսութիւն ունի Հնդկաստանի մէջ, և պարապ տեղը չէ որ հայերէն հնդկախս բացատրութիւնը կը գործածեն: Հնդկաստանէն այդ ահաւոր հիւանդութիւնը երբեմն կ'անցնի հարեւան երկիրներ, Ռուսաստան, յետոյ Եւրոպա, ինչպէս ներկային:

Առաջին անդամ Քոլերան Հնդկաստանէն Եւրոպա անցաւ մօտաւորապէս հարիւր տարի առաջ: Եւ ընդհանրապէս Պարակաստանէն և Ռուսաստան ծայր կու տայ

վարակումը : Քողերայի առաջին համաճարակը Կովկասի մէջ տեղի ունեցաւ 1823 թուականին , անցնելով Պարեկասանէն և տարածուելով զլիսաւորաբար Ասդրախանի և Պաքուի նահանգներուն մէջ , ուր սահմանափակուեցաւ : Հինգ տարի վերջը քողերան կրկին ծագեցաւ Պաքուի մէջ , բայց ոչ առաջուան թափով : 1830ին ծագեցաւ ամենասասատիկ համաճարակը , զոր Կովկասի ժողովուրդը մինչև այսօր ալ կը յիշէ Երրե «Մեծ Քողերան» : Հիւանդութիւնը տարածուեցաւ բովանդակ Կովկասի մէջ , խղեց բազմաթիւ զոհեր , յաջորդ տարին անցաւ Եւրոպական Ռուսիա և անկէ՝ արևեմտեան Եւրոպա , ինչպէս կը սպառնաց ըլլալ ներկայ սպարագային ալ : Անկէ վերջը քողերան Կովկաս անցած է տակաւին հինգ-վեց անգամ , տեւելով Երրեմն մէկ երկու տարի և ամէն անգամին ալ փոխադրուելով Ասիայէն , Պարսկաստանի և ուրիշ ասիական երկրներու մէջէն :

Սովորաբար քողերան սաստկապէս կը ճարակի ամբան տաքերուն . սակայն և այնպէս կը սպասահի որ ձմեռն ալ տեւէ :

Անոնք որ գոնէ մէկ անգամ տեսած են քողերայի համաճարակը , հաւանօրէն կը յիշեն թէ ի՞նչպէս կ'արտայայսուի այդ հիւանդութիւնը : Մենք կը նկարագրենք նախ անոր թեթև տեսակը , փորհարութիւնը :

Շատ անգամ բոլերայի փորհարինքը իր ախտանշաններով չի տարբերիր սովորական , փորհարութիւնն և սակայն երրեմն կը փոխուի ամենածանր քողերայի : Կը սպասահի նաև որ ինքնին թեթև քողերայի փորհարինքը կը վարակէ ուրիշ մէկը որ կը հիւանդանայ ամենածանր քողերայով :

Քողերայի փորհարինքի ժամանակ լուծողութիւնը յաճախաղէալ է , կղկղանքը՝ բաւական ջրալի , ստամոքսը կը կուրայ , սիրող կը խառնուի , յետոյ կը սկսի զկըր-

առալ ու փսխել . հիւանդը սրաննեղութիւն կը զգայ , իսկ Երբեմն՝ սրափ յաճախակի բարախում , յետոյ՝ ցատ զանազան մկաններու , մանաւանդ սրունքներուն մէջ , լեզուն կը ճերմիի , ծարաւը կը սաստկանայ , ախորժակը կը կրառուի : Յաւը կը սկսի կամ յանկարծ , երբ մարդինքինքը բոլորովին առողջ կը զգայ , կամ մսելէն և կամ չափազանց ուտելէն :

Քոլերային այս տեսակը , փորհարինքը , կը շարունակուի երկու-երեք օր . իսկ Երբեմն աւելի երկար և կ'անցնի շատ անզամ անշնաս . ասկէ կը մնունին յաճախ երեխաները , խմանները և առ հասարակ զառամած ու թող մարդիկ : Քոլերայի համաճարակի ատեն անհրաժեշտ է խելոյն և աղղու կերպով բժշկել ամէն տեսակ փորհարութիւն և մանաւանդ այն փորհարինքը զոր վերև նըկարագրեցինք : Եթէ փորհարութեամբ հիւանդները անխնամ կը թողուն իրենց հիւանդութիւնը և կը շարունակեն կերակրուիլ ու ապրիլ այն ձեւով ինչ կերպով որ կ'ասպեէն և կ'ուտեէն առողջ ժամանակ , իրենց վիճակը սրագօրէն կը վատթարանայ :

Երբեմն ալ նոյնիսկ սկիզբէն հիւադութիւնը կը ստանայ կատաղի ու վտանգաւոր հանգամանք : Փերհարութիւնը կ'ըլլայ իստոյ յաճախագէպ , կղկղանքը հետզհետէ կը դառնայ անզոյն կամ զորչ հեղուկ , խառնուած՝ դեղնագոյն կամ զորչ մասնիկներու հետ որսնք շատ կը նմանին եփած ըրնձի ջուրին . ասոր համար է որ այդ կրղկղանքն ալ կոչուի ըրնձի կղկղանք : Այս արտաթորումը զրեթէ բնաւ հոտ չունի : Որքան սաստիկ ըլլայ փորհարութիւնը , այնքան քիչ կու զայ մէզը , և երբեմն նոյն իսկ բոլորովին կը կասի : Հիւանդը կը փսխէ շատ ուժեղ կերպով և յաճախ փսխածն ալ նման է ըրնձի ջուրին . ամրող մարմնին մէջ թուլութիւն կը դդայ , զիտակցութիւնը կը բթանայ , թախիծը կը համակէ զինքը , մար-

մինը կը սկսի կծկուիլ, յառաջ կուգան ցաւեր՝ նախ ոտքերուն մէջ և յեսոյ կ'անցնին ձեռքերուն և ամբողջ մարմնին։ Հիւանդութեան այս տեսակը կը կոչուի Քոլեւա։

Կարող մը պարագաներու մը, երբ քոլերայով հիւանդը չաղէկնար, այլ ընդհակառակն վիճակը ա՛լ աւելի կը վասթարանայ, փորհարութիւնը աւելի յաճախաղէպ կը դառնայ, իսկ կղկղանքը՝ կ'ըլլայ այնքան ջրալի որ մարդուն արիւնը՝ չնորհիւ աղիքներէն դաւրս եկած ջուրին՝ սասափի կը թանձրանայ, հիւանդին դէմքը կը գունատի և տեղ տեղ կը կապտանայ, մորթը կը պաղի, կը կնճռուտի, կը թառամի և կը ծածկուի կպչուն քրափինքով։ ջղածզութիւններն ու մկաններու ցաւերը խիստ կը սասականան, հիւանդը բոլորովին կը կրանցնէ ապրելու փափաքը և ամբողջ մարմինը բոլորովին կը թուլնայ։ Մէզը կը դադրի, զարկերակն ու սիրոը բոլորովին կը թուլնան և սասիճանաբար զրեթէ կը դադրին բարախելէ։ փախումը կը կրկնուի օրական մինչեւ բան անզամ, իսկ երեմն ալ հիւանդը արիւն կը փախէ։ չնչառութիւնը կը ծանրանայ, հիւանդը արագօրէն կը նիհարնայ։ կարծես կը հալի, այսուկըն ու քիթը սուրի պէս կը ցցուին, աչքերը փոսը կ'ինան, հիւանդը կը խօսի բարձր բայց թոյլ ձայնով։

Այս վիճակին մէջ գտնուող հիւանդին կղկղանքը կ'ըլլայ անգոյն հեղուկ, որ դուրս կու գայ առանց նեղութիւն տալու, առանց տքարու։ փախումը կը սասականայ և տեղի կ'ունենայ առանց բղկոցի։ — Այսպիսի ծանր քոլերայով վարակուած հիւանդները շատ քիչ անգամ կ'առսղջանան։ սովորաբար կը մեռնին, հետզհետէ աւելի և աւելի թուլնալով։ Ծնդհանրապէս քոլերայի հիւանդութիւնը կարծատեէ. կը տեւէ երկու երեք օրէն մինչեւ 6-8 օր։

Կը պատահին նաև քոլերայի այնպիսի դէպքեր, երբ

հիւանդութիւնը կը տեւէ միայն քանի մը ժամ . ախտի սկզբէն իակ , առաջին ժամուան լնթացքին , մարդը որ մինչեւ այն վայրկեանը առողջ էր , յանկարծ կ'ինայ , կարծես շանթահար եղած ըլլար և քանի մը ժամ վերջը կը մեռնի : Քոլերայի այս տեսակ դէպքերուն տեղի չեն ունենար առանձին փորհարութիւն կամ փախում :

Բ

Հիմա քիչ մը աւելի մօահնանք քոլերային . աշխատինք սարդեկ թէ ի՞նչ բանէ յառաջ կու գայ ան , ի՞նչպէս կը տարածուի ի ի՞նչ միջոցներով կարելի է կոռուլ անոր դէմ :

Աւելորդ է ըսել թէ կան հիւանդութիւններ , ինչպէս օրինակ ծաղկախառը , կարմրախառը և կեղծմաշկը , ուրնք վարակիչ են , մէկ մարդէն միւսին կ'անցնին : Այս կարգին է և քոլերան : Վարակիչ հիւանդութիւնները յառաջ կու գան չնորհիւ չափազանց մանր էակներու , զորս աչքով չենք կրնար տեսնել աց խոշորացոյցով և որնք կը կոչուին միկրոր , պահպերիա : Մանրէնները մարդու մարմնին մէջ կը մանեն օդին հետ , երբ կը չնչենք , խմելու ջուրին հետ , կերակուրին հետ , փոշին հետ կամ վերջապէս աղտին հետ , որ կ'ինայ մարմնին վրայ եղած փոքրիկ վէրքի մը մէջ կամ ճանկուուած տեղ մը : Երբ խոշորացոյցով դժունք , կը տեսնենք որ այդ մանրէնները ունին սարրեր ձեւեր . ումանք նման են ոլրած թելի , ուրիշներ՝ ցուպիկներու կամ ստորակէտի , խկ կան ալ որ կը ձեւ ունին : Մանրէնները կը բազմանան չափազանց պրագութեամբ . բաւական է որ մանրէ մը ինայ այսպիսի տեղ մը ուր կրնայ մնանիլ և ածիլ , ինչպէս օրինակ՝ մարդու բերանը , ուր կայ թուք և կերակուրի մնացորդ , կամ կաթիլ մը ջուրի կամ հեղուկի մէջ , որպէս զի մէկ ժամուան լնթացքին անկէ գոյանայ միլիոնաւոր սերունդ :

Մանրէի կեանքին տեւողութիւնը կախում ունի յնկած տեղէն : Այսպէս, օրինակ, ունիակի ջերմութեան աստիճանին մէջ մանրէները կրնան շատ երկար ապրէլ կաթի, ջուրի, արգանակի (մասջուր) մէջ, իսկ չոր տեղերու, տաք վառարանի, եռացած ջուրի, կրակի և մէկ քանի թունաւոր հեղուկներու մէջ (սիւլլիմէ, կրաջուր եւայն) անմիջապէս կ'ոչնչանան :

Սառը համար մանրէները կը սպաննեն եռացած ջուրով, կրակով և թունաւոր հեղուկներով, երբ պէտք լիւայ : Մանրէները այս կերպով ոչնչացնելը կը կոչուի Հականեխում:

Մանրէները կը մնանին զանազան նիւթերով, որոնք կը գտնուին ջուրին, կաթին, աղիքներուն, ստամոքսին և յեխին մէջ, մէկ խօսքով գրեթէ ամէն տեղ ուր մնունդ և ապաստան կը գտննի : Մանրէները ինալով զլխաւորապէս բերնի մշջոյաւ մարդու մարմնին մէջ, կը բազմանան և կը տարածուին անոր զանազան մասերուն մէջ : Անոնք կ'արտապրեն մասնաւոր թոյն մը, որ կը ծծուի մարմնին, կը թունաւորէ զայն և յետոյ յառաջ կը բերէ այս կամ այն հիւանդութիւնը : Իւրաքանչյուր հիւանդութիւն իրն յատուկ մանրէն ունի : Սառը համար ալ միկրոբները կը զատեն իրարմէ, հիւանդութեան համեմատ, այսպէս, տարրեր են կեղծմաշկի, ժանտախտի, թոքախտի, քողերայի և ուրիշ հիւանդութիւններու միկրոբները : Քողերայէ վարակուած իւրաքանչյուր հիւանդի աղիքներուն մէջ կը գտնուին միլիոնաւոր այդպիսի միկրոբներ, անոնք շատ են մասնաւանդ արտաթորութիւններու, փախումի և թուքի մէջ . կը գտնուին նաև հիւանդին ճերմակեղինին, լաթերուն, ձեռքերուն և առ հասարակ մարմնին վրայ, ուրովհետեւ հիւանդները երրեմն իրենց վրայ կը թափեն փախունքը և իրենց կղկղանքին քով պառկած կ'ըլլան :

Պարզ է թէ իւրաքանչյուր մարդ որ գործ ունի քու-

Եկրայէ բռնուած հիւանդի կղկղանքին և փախունքին հետ,  
ինքն ալ կրնայ վարակուիլ : Երրեմն նոյն ինքն հիւանդը  
իր հիւանդութեան սկիզբները կամ նոյն խոկ առողջ  
մարդը, որու վրայ ինկած էն միկրոբները, իր հետ կը  
տարածէ վարակիչ ախտը : Շատ դիւրութեամբ կը տա-  
րածուի ախտը, երբ հիւանդը շըշապատող կամ անոր  
հետ յարաբերութեան մէջ եղած անձերը ուրիշ մարդու-  
կու տան հիւանդին լաթերը կամ միւս իրեղինները, որոնց  
վրայ սովորաբար կը վլխան միկրոբները : Երրեմն տա-  
րափոխիկ հիւանդութիւնը կը տարածուի նոյն խոկ նա-  
մակներու կամ ծրաբներու միջոցաւ, զորս կ'ուզարկեն  
իրենք հիւանդները, կամ այն տունէն ուր հիւանդներ կան :  
Առկէ պարզ կը տեսնուի թէ ինչպէս քողերան կը տա-  
րածուի մէկ քաղաքէն միւսը, մէկ գիւղէն միւսը : Մար-  
դոց հետ մէկտեղ քողերայի միկրոբները կը տարածուին  
երկաթուղիններով, չոգենաւով, գիւղական ճանապարհով,  
կարաւաններով և առ հասարակ այն բոլոր միջոցներով  
զորս կը գործածեն մարդիկ տեղափոխութեան համար,  
և արդէն այս միջոցներով է որ ամէնէն շատ կը տարած-  
ուի համաճարակի Երրեմն, պատերազմի ժամանակ,  
զօրքերը կը տարածեն մանրէները : Նոյն հիւանդ վրայ  
վարակիչ ախտը կը տարածեն և բանուորները; գաղթա-  
կանները, ուխտաւորները, սարը բարձրացող վրանա-  
քնակ ցեղերը որոնք մէկ տեղէն միւսը՝ կ'անցնին : 1892 ի  
համաճարակին տանը Պաքուէն հեռացած բնակիչներն  
են որ քողերան տարածեցին ամրող կովկասի մէջ :

Եթէ քողերայէ վարակուած մանրէ մը իշնայ բազմ-  
ամբոխ տեղ մը, ինչպէս ևն տօնավաճառները կամ ժո-  
ղովրդական հանդէմները, ի հարկէ կրնայ շատ մարդիկ  
վարակել : Հիւանդութեան տարածման մէջ մէծ դեր ու-  
նին նաև աղբանոցները և արտաքնոցները, ուր կը թա-  
փէն հիւանդին արտաթորութիւնները : Եթէ աղբահորերը

այնպէս են շնուռած , որ կը ման ծծել հարերան աղբը ,  
այդ պարագային արտաթորութիւններու մէջ եղած ման-  
րէները զիւրութեամբ կ'ինան թէ գեանին տակ և թէ  
խմելու ջուրի մէջ , ինչպէս է ջրհորներու ջուրը : Այն  
առեն ո՛վ որ կը զործածէ այդ վարակուած ջուրը , կը բ-  
նայ հիւանդանալ քոլերայով :

Համաճարակներու տարածման մէջ մեծ գեր կը կա-  
տարին արտաթորումները : Ախտի սկզբնաւորութեան  
առեն հիւանդները զիւղերու մէջ յաճախ իրենց աղաե-  
զութիւնները կը թափն առուներու և փոսերու մէջ ,  
ասոնցմէ մարդիկ ջուր կ'առնեն խմելու և ուրիշ անաե-  
սական կարիքներու համար : Նո՞ն ձեւով կը վարակուին  
երբեմն ջրհորները :

Սու հասարակ յայտնի է որ այն քաղաքներուն և  
զիւղերուն մէջ ուր տուները , փողոցները , բակերը աղ-  
տառ կը պահուին , ուր կը թափուին արտաթորութիւն-  
ները , ամէն տեսակ աղք և սատկած կենդանիներ ուղ-  
ղակի գեանի վրայ , կամ զիւղէն անցնող գետակը կ'ա-  
պականէ կենդանիներու արտաթորութիւնով , քոլերան կը  
զարգանայ շատ ուժեղ կերպով :

Գ.

Սակայն պէտք չէ կարծել որ խրաքանչիւր մարդ-  
որու մարմնին մէջ կ'ինայ քոլերայի մանրէն , անպայման  
պիտի հիւանդանայ , իսկ հիւանդանալին՝ անպատճառ պիտի  
մեռնի : Յոլերային կը հիւանդանան ամէնէն շատ անոնք  
որ սովորաբար թող են առողջութեամբ , սակաւաթիւ-  
նն , ունին տուամոքսի հարբուխ , խման են , անոնք որ  
խակ կամ փոսած պտուղներ , հումք բանջարեղիններ կ'ու-  
տեն , թիժու զինի և անխափի ամէն տեսակ ջուր կը  
խմեն , յաճախ կը մսին , ուշաղրութիւն չեն ընկը իրենց  
առողջութեան և որոնց ստամոքսը յաճախ կը խանդար-

ուի : Այս կարգի անզգոյշ հիւանդները դժուարաւ կ'առողջանան : Պարզ է , ուրեմն , թէ որքան կարեւոր է կերակուրին և ստամոքսին հոգ տանիլ , և աշխատիլ չխանգարելու ստամոքսը : Շատ տեղեր ամառը և աշունը զրեթէ բացառապէս մրգեղինով և բանջարեղինով . կը կերակրուին . կ'ուտեն սեխ , ձմերուկ , սերկեւիլ , խաղող : Երբ ասոնք հասած և թարմ են , վնասակար չեն . հետեւաբար անհրաժեշտ է զանոնք ուտել մեծ լնտրութեսմբ և նախապէս լուալ մաքուր ջուրով :

Այժմ կանգ կ'առնենք այն պայմաններուն վրայ որոնք կրնան քոլերայի համաճարակին ծաւալման առաջբը առնել կամ թուլացնել :

Ահազին նշանակութիւն ունի առ հասարակ բոլոր տարափոխիկ հիւանդութիւններու , ինչպէս և քոլերայի առաջքն առնելու համար բակերու , հրապարակներու և փողոցներու մաքրութիւնը . անհրաժեշտ է նաև լաւ շնել ու մաքուր պահել աղբահորերը , զիւղի սահմաններէն դուրս տանիլ բոլոր անմաքրութիւնները , հսկել որպէսզի կենսական մթերքները , մանաւանդ մրգեղինները լլան լնտիր ու թարմ : Յատուկ ուշաղրութիւն պէտք է դարձնել մաքուր պահելու բոլոր այն տեղերը ուր չառ մարդ կը հաւաքուի . ինչպէս են օրինակ՝ կրպակները , իջեւանները , խանութները , ժողովատեղինները , գոմերը , խաները և հիւանդանոցները : Բոլոր այս հիմնարկութիւնները անհրաժեշտ է որ ունենան խոր աղբահորեր :

Բայց պէտք է մեծ հոգ տանիլ լաւ մնունդ ունենալու : Ի հարկէ չքաւոր մարդուն համար դժուար է միշտ առողջարար կերակուր ունենալը . բայց և այնպէս , անալ կարելի եղածին չափ պէտք է աշխատի ստանալ լաւ մնունդ՝ կաթ , միս , խող , բանջարեղին : Մանաւանդ լաւ պէտք է կերակրել երախանները և հոգ տանիլ անոնց ստամոքսին :

Անհրաժեշտ է չափաւոր աշխատիլ և շատ չյսպնիլ +  
պէտք է ուշադիր ըլլալ չափէ գուրա չաշխատելու , մա-  
նաւանդ դաշտային աշխատանքներու ժամանակ: Բանած  
առեն պէտք է կուշտ ուտել , խոյս տալով պահքի կերա-  
կուրներէ: Այս վերջինները աւելի ծանր են ստամոքսին  
համար և այնքան մննդաբար չեն ինչքան ուտիքի կերա-  
կուրները :

Դ

Անշուշտ չքաւոր մարդուն համար դժուար է նաև  
տաք , լուսաւոր և ընդարձակ սենեակներ ունենալ:  
Ասոր համար ալ ալ մութ և խոնաւ սենեակներու մէջ  
ապրողները պէտք է յաճախ բանան լուսամուտները և  
օդանցքները , կանոնաւոր կերպով մաքրեն սենեակին օդը:

Լաւ չէ որ շատ մը մարդիկ քնանան միեւնոյն սեն-  
եակին մէջ . ատով օդը կ'ապականի և իրենք ապրող-  
ներն ալ դիւրաւ կը հիւանդանան : Օդտակար է յաճախ  
վառել վառարանները , որով կը մաքրուի սենեակներու  
օդը : Գիւղերու մէջ , ուր մարդիկ և անսասունները մէկ-  
տեղ կ'ապրին , մէկ յարկի մէջ , անհրաժեշտ է բնակարան-  
ները պահել խիստ մաքուր . խել ամենէն նպաստակայար-  
մարն է անսասունները տեղաւորել առանձին , գոմին մէջ ,  
ինչպէս կ'ընեն շատ դիւղացիներ :

Քողերայի համաճարակի ժամանակ , կամ երբ լուրեր  
կը հասնին անոր մասին , պէտք չէ վհատիլ և հաւատալ  
ամէն մէկ անհեթեթ լուրի , զոր կը տարածեն թեթեւամիտ  
և երկչու մարդիկ :

Գիւնալով որ մարդիկ կը վարակուին միկորներէ  
որոնք կը գտնուին օդին օդին , ջուրին , կաթին և առ  
հասարակ բոլոր այն բաներուն մէջ զորա մարդիկ ներս  
կ'ընդունին չնշած , կերած կամ խմած առեն , նոյնպէս և  
այն բոլոր իրերուն վրայ որ կը գտնուին հիւանդին քով ,

անհրաժեշտ է գործադրել հետեւեալ նախազգուշական միջոցները .— Պէտք է խմել միշայն աղբիւրի կամ ջրանցքի ջուր . իսկ աւելի լաւ է եռացուած ջուր . լաւ է յաճախ այցելել թէյարանները և ճաշարանները որ կը բացուին համաճարակի ժամանակ գիւղերու և քաղաքներու մէջ , և այնաև թէյ խմել :

Անոնք որ պաղ ջուրով լուացուելու սպորտթիւն ունին , կրնան չարունակել , բաց ուշադրութիւն ընկու են որ չմին :

Մասնաւոր հոգ տանելու է այն բոլոր բաներուն որ շուկային տուն կը տարուին : Կաթը պէտք է միշտ եռացնել , բանջարեղինը՝ լուալ , գործածուած իրեղինները — ինչպէս հին շորը , հին կահ-կարապն — հականնեխել եռացող ջուրով կամ չողիով : Եթէ անոնք քաղաքին մէջ գլուխած են , անհրաժեշտ է բոլորն ալ դրկել մաքրանոց , ուր բոլոր մանրէնները կ'ոչնչացնեն չողիով և կազով :

Շատ գիւղերու մէջ անսատուններու աղբէն կը պատրաստեն աթար (չոր թրիք) . որպինեան համաճարակի ժամանակ թրիքի վրայ կրնան թափուած ըլլալ քողերայով հիւանդներու արտաթորութիւնները կամ փախունքը , ուստի և աւելի լաւ է աղբը , երբ տակաւին վարակուած չէ կրել գիւղէն դուրս և այնաև պատրաստել աթար :

Իսկ ամենամեծ նախազգուշական միջոցներ պէտք է ձեռք առնել այն ժամանակ , երբ ո՞ր և է տեղ մը արդէն երեւան են եկած քողերայի դէպքեր : Եթէ քողերան ծագած է քաղաքի մէջ , բնակիչներէն և հականնեխութեան ենթարկել . իսկ գիւղին մէջ , ուր մարդիկ կ'ապրին շատ նեղ պայմաններու մէջ , ի հարկէ աւելի դժուար է այցպէս վարուիլ . ուստի և գիւղացինները՝ քողերայի երեւան գալէն յետոյ , կրնան աեղափոխուիլ այգէնները , եթէ մօտ են , իսկ թափառական վրանարնակները (բոշւոր) լաւ է

որ փութան երթալ եալլաղները : Գալով հիւանդին , ամէնէնէն առաջ պէտք է ուշաղիր լլլալ անոր արտաթորութիւններուն և փախածին . անհրաժեշտ է մեծ ինսամով առանձին ամանի մը մէջ հաւաքել հիւանդին թափիթք-փութները և դուքս հանել անոր ընակարանին : Արտաթորութիւնները ոչ մէկ պարագայի մէջ կարելի է թափել ուղղակի գետնի վրայ . պէտք է երեք կանգուն խորութեամբ փոս մը փորել և այնաեղ թաղել :

Հիւանդին թափիթքները փոսի մէջ թաղած առեն անհրաժեշտ է միկրորները ոչնչացնել քլորակրի (chlore de chaux) , երկաթէ արջասալի (sulfate de fer , ասիս ֆենիքի , կրաջուրի , արջասալի , խողի կամ եռացող մոխրաջուրի միջոցաւ : Այդ բոլորէն պէտք է լեցնել նաև աղբահորերը : Առնոք բոլորն ալ հաւասար չափով լաւ կը ներգործեն . ուստի խրաքանչիւր մարդ կընայ գործածել այս կամ այն միջոցը , նայելով թէ ո՞րը յարմար կուգայ իրեն :

Կարելի է այդ միջոցները ձեռք բերել գեղարաններու , բժիշկներու և գեղագործներու մօտ : Իսկ եթէ ձեռքի տակ չկայ հականնեխական ոչ մէկ միջոց , այդ պարագային պէտք է աղբահորերու մէջ լեցնել մոխրի կամ չոր հող : Հիւանդները շրջապատող առողջ մարդիկը պէտք է յաճախ լուացուին մաքուր աճառող . իսկ առանձնապէս՝ լոււան ձեռքերը և ոզոզին բերանը : Տունին դուրս ելած առեն լաւ է փոխել լաթերը , եթէ փոխնորդ կայ , որպէսզի վարակիչ ախտը չտարածուի ուրիշներու վրայ :

Բոլորովին աւելորդ բան է հիւանդին այցելութեան երթալը : Պէտք չէ նաև շատ մարդիկ զանուին անոր մօտ . կը բաւէ եթէ երկու մարդ ինսամին զայն . լնտանիքին միւս անդամները կընան տեղափոխուիլ աղջականներու կամ ծանօթներու մօտ :

Եթէ հիւանդը չառողջացաւ , ամէնէն լաւն է հան-

դուցեալը թաղել հետեւեալ եղանակով .— Դիակը փաթաթել սիւպիլմէով թրջուած սաւանի մէջ , վրան լիցնել քրորակիր և գնել գագաղին մէջ , ամուր գամելով կափարիչը , և յեսոյ տանիլ գերեզմանատուն , ուր կը կատարուի թաղման կարգը : Գերեզմանին մէջ ալ , որ պէտք է ըլլայ կարելի եղածին չափ խոր , պէտք է լիցնել կիր , որպէսզի վերնականապէս ոչնչանան միկրորները : Ասով հանգուցեալը անարգուած չըլլար . իսկ կենդանի մարդիկն ալ մեծ օգուտ կը ստանան :

Պէտք է անպատճառ հականեխութեան Ենթարկել հիւանդին բնակարանը , եթէ նոյն խակ առողջանայ : Ասոր համար ամենէն լաւ միջոցն է սիւպիմէ կամ ֆէնոլ (acide carbolique) սրակել պատերը , յատակն և առաստաղը . պէտք է այդ հեղուկներով թրշել աւելն ու ցախաւելը և յեսոյ աստմացմով սրբել բոլոր սենեակները :

Եթէ բնակարանի յատակը հողաշն է , ինչպէս հայ դիւզերու մեծամասնութեան մէջ , ամենէն լաւ միջոցն է քիչ մը փորել գետինը և երեսի հողը թափել արտաքնացները : Պատերն և յատակը կարելի է սիւպիմէ սրակել սրակիչով , հրշէջ մեքենայի կամ աղիքի հասարակ խոզովակով :

Անհրաժեշտ է հականեխուել նաև դուրսի պատերն ու հարիւան շնութիւնները . պէտք չէ խնայել այդ հեղուկները , այլ այնչափ առատ սրակել , որ հեղուկը կաթիլ կաթիլ թափանցէ բոլոր ձեղքերուն ու ծակերուն և մաքրէ ամբողջ ցեխն ու փոշին :

Բնակարանի հականեխումէն յեսոյ պէտք է ծեփել պատերն ու առաստաղը , բայց միայն կրով և ոչ թէ կափճով . յատակները , եթէ տախտակամած են , պէտք է լուալ մոխրաջրով կամ տաք ջրով ու աճտոտվ և յեսոյ կրկին անգամ սրակել սիւպիմէով :

Պէտք է սիւպիմէով ու տաք ջրով լուալ նաև ամ-

րողջ կարծր կահ-կարսասիները , սեղանները , աթուները մահճակալները , աթուակները և յեսոյ դուռս հանել ու պահեղ ազատ օդին մէջ : Վերմակները , սպասակեղենը , բարձերը , գորգերը , ծածկացները ևն . պէտք է ամբողջավին թրջել սիւլլիմեռվ , սրակելով կամ լուազով կոնքերու մէջ : — Այս բոլոր իրերը զորս կարելի է եռացնել ջուրի մէջ , պէտք է անսպայման այդպէս լնել , խոկ մանր առարկաները որոնցմով լուազուած են յատակը , կամ ամանները , լաւ է որ կրակի արուին :

Հականնեխումը պէտք է կատարել բակին , բաց օդին մէջ : Ասոր համար պէտք է ձեռքի աակ ունենալ հետեւ ևալ միքացները . Էլօր ՏՐ ՏՕ , ասիտ ՔԵՆԻՔԻ ջուր , սիւլլիմէ շատ թունաւոր հեղուկ մէն է , որ ոչ հոտ ունի ոչ ալ համ . պէտք է առանձին պահել , որպէս զի պատահարար շխառնուի ջուրի կամ օղիի հետ , թանձր մոխրաջուր և կպրաջուր սօտայի հետ խառնուած : Վերջինը պէտք է պատրաստել բժիշկի համանգներուն համաձայն :

Միայն մեծ խնամով կատարուած հականնեխումին վերջն է որ վարակիչ ախտը կ'ոչնչանայ տան մէջ և չի տարածուիր ուրիշ տեղեր :

Խւրաքանչիւր անհատ հոգ պիտի տանի որ իր հարեւաններն ալ նոյն կերպով կատարեն հականնեխում , որովհետեւ հականնեխութիւնը իր նոպատակին կրնայ հասնի միայն այս առևն երբ կը կատարուի առանց բացառութեան բոլոր այն առևներուն մէջ ուր հիւանդներ գլունուած են : Ժողովուրդը ինք պիտի օգնէ բժիշկներուն , ցոյց տալով անոնց առևները : Տեսակ մը հանրային զործ պիտի դառնայ այս : Դժբախտաբար , ամի՞նքն ալ չեն հասկնար այս պարագան . ուստի և երբեմն չեն լներ այն ինչ որ անհրաժեշտ է : Այդ պատճառով ալ վարակիչ ախտը կը տարածուի : Եթէ , հակառակ բոլոր զգուշակն միջոցներուն , տունին մէջ մէկը կը հիւանդանայ քոլերայով , անհրաժեշտ է անմիջապէս բժշկի զայն :

Եթէ հաստատ յացանի է որ քողերայով հիւանդը նախընթաց օր վարունգ կամ ուրիշ պառւզ մը կերած է, ինչպէս յաճախ կը պատահի, այդ պարագային անհրաժեշտ է ամէն բանէ առաջ լուծողական մը տալ անոր, օրինակ քատորի խողը (հինտ եազի) մէկ անգամէն երկու ճաշի դդալ: Իսկ եթէ հաստատ չի գիտացուիր թէ հիւանդը միշտ կերած է, կամ եթէ հիւանդին լուծողութիւնը կանոնաւոր եղած է, այդ պարագային աւելի նպատակայարմար է կիվոմա դնել 6-8 բաժակ գաղջ ջրով, աղիքները մաքրելու համար: Միեւնոյն ատեն պէտք է հիւանդին փորին վրայ կապել մանանեխի սպեղանի կամ չոր ու տաք թեփով լեցուն տոսքրակ մը: Պէտք է նաև տաք լոգանք լնել, հիւանդը պառկեցնել տաք անկողին և ապա տաք շիշեր դնել չորս կողմը:

Հիւանդը կերակրելու համար պէտք է տալ ոչխարի միտէ ապուր, կարմիր գինի, հաւկիթ, տաք թէյ և հաւկիթի սպիտակուցէ ջուր, շաքարով և քոնեակով խառնուած: Լաւ կ'ըլլայ որ թէյը քոնեակով խմուի. կարելի է խառնել նաև րօմ ու կարմիր գինի: Շատ ծարաւ եղած ատեն, կարելի է տալ մաքուր սառոց զոր պէտք է կուլ տայ հիւանդը, կամ դէլտէրի ջուր:

Միեւնոյն ժամանակ պէտք է տաքցնել հիւանդին մարմինը, քսելով մանանեխի կամ քափուրի ողի. խկ երը որունքները կը սկսին շատ ցաւիլ, պէտք ոտքերը շինել չոր թաւ որդիչներով կամ կոշտ խողանակավ: Մարմինը կարելի է մարձել նաև մանանեխի (հարտալ) ոդիով, թրջուած՝ մահուած կատրով կամ անձեռոցներով: Եթէ տան մէջ վալերիան կը գտնուի, կարելի է գործածել հիւանդը կազդուրելու համար. պէտք է խմել օրական երեք անգամ 15ական կաթիլ մէկ գաւաթ ջուրի հետ: Փորհարտւթեան ժամանակ լաւ է նոյնպէս խմել կարմիր գինի և տաք փորկալներ հագնիլ: Քինաթինա կը գործածուի տենդի ժամանակ:

Երբ հիւանդը կը սկսի առողջանալ, անոր կղկղանքը կը դառնայ աւելի թանձը, և հետզհետէ արտաթորութիւնները կ'ընդունին սովորական դեղին գոյն։ Փսխումը կը դադրի, մէզը կրկին կը սկսի գալ, կաշին կը կարմրի և կը տաքնայ. զարկերակն ու սիրաը կանանաւոր կը բանին, ցաւերը կ'անցնին, ախորժակը կը բացուի. մէկ խօսքով՝ հիւանդը կը կազդուրուի և կը սկսի նորէն հետաքրքրուկի թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ իր շուրջը։

Առողջանալու միջոցին հիւանդը պէտք է չափազանց զգոյշ ըլլայ կերակուրի մասին. պէտք է քիչ ուտէ և ամնաթեթև ու ջրալի կերակուրներ, հաւկիթ, կաթ, թէյ գինիով, արգանակ։ Լաւ է ընդունիլ տաք լողանքներ օրական երկու երեք անգամ, եթէ հարաւորութիւն կայ։ Առողջանալէ յետոյ հիւանդները դեռ երկար ժամանակ թոյլ կը զգան իրենք զիրենք, հետեւարար և շատ զիւրութեամբ կրնան դարձեալ հիւանդանալ. ատոր հաւմար ալ հիւանդները պէտք է խոյտ տան ծանր, յոզնեցուցիչ աշխատանքներէ և զգուշանան պաղ առնելէ։

Երբեմն հիւանդները մէկ անգամէն կատարելապէս չեն կազդուրուիր. կը պատահի որ մէզը դեռ ժամանակ մը չի գար, հիւանդը կը սկսի չերմ զգալ, մորթին վրայ ցաներ կ'երեւան, բերնի, կոկորդի, ստամոքսի ու աղիքներու մաղասային թաղանթը կը բորբոքի. կը պատահի որ կը սկսի նաև հազար։ Այս բոլորը կը դարձանեն բժիշկները իրրեւ սովորական հիւանդութիւններ։

Սովորաբար քաղաքներու և մեծ գիւղերու մէջ քուրայի համաճարակի ժամանակ կը չինեն առանձին հիւանդանոցներ կամ տաղաւարներ։ Այսաեղ ամէն ինչ կանխաւ պատրաստուած է քուրայով հիւանդներու համար. հետեւարար և բոլոր վարակուածները կրնան երթալ և հն դարմանուիլ։ Շատեր աղասուած են մահէն ժամանակին երթալով տաղաւարները։

Բայց եթէ անկարելի է խակոյն բժիշկ կամ դեղաւզործ ճարել, կամ եթէ ո՞ր և է պատճառաւ անկարելի է հիւանդը անսմիջապէս հիւանդանոց զրկել, անդը չէ յուսահասիլ և դիմել կեղծ բժիշկներու կամ պառաւներու : Ասոնք չեն գիտեր հիւանդները բժշկել, այլ օգտուելով ժողովուրդի տգիտութենէն, կը կողոպան գայն : Կեղծ բժիշկները քողերան կը բժշկին արխւն առնելավ, պաղ լուզանքներով, վրան ջուր լիցնելով, սխառորով և աղօթքներով :

Այս բոլոր միջոցներով հիւանդին վիճակը աւելի կը վատթարանայ կեղծ բժիշկները յաճախ կը մեռցնեն հիւանդը չնորհիւ իրենց տգիտութեան : Ամէնէն լաւ այն է որ մարդ ինք գիտնայ թէ ի՞նչպէս և ի՞նչով կարելի է օգնել հիւանդին, գոնէ մինչեւ բժիշկին գալը : Իսկ ով որ գիտէ թէ ի՞նչին յառաջ կու գայ քողերան և ի՞նչպէս պէտք է կուուիլ անոր դէմ, անոր համար քողերան երկիւղալի չէ :

Գիտութեան մէջ է մարդուն զօրութիւնը :

Բժ. Ա. ԽԱՏԻՍԵԱՆ



## ՄԱՆՐ ՊԱՏՈՒՔԵՐՆԵՐ

---

1. Երբեք հում ջուր մի՛ խմելք :
  2. Ամէն կարելի միջոցներով ոչնչացուցէք ճանձերը :
  3. Երկար ատեն անօթի մի՛ մնաք . առունէն անօթի դուրս մի՛ ելլէք :
  4. Զեր բերանը միայն եռացած եղի ջուրով ցողոցնեցէք :
  5. Զափազանց շատ մի՛ ռւտեք :
  6. Զեր սիրած կերակուրները միայն կերեք , եփուն և չոր հացով :
-

# ԴԹՐՈՑՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ



Աւելորդ է կրկնել թէ՝ դեռասի տղաք՝ իրենց տարիքին բնական անդգուշութիւններով, լրջօրէն ևնթակայ են քողերայի սպառնալիքին։ Այս սպառագան նկատղութեան առնելով, կրթական նախարարութիւնը հետեւեալ հրահանգները գծած է դպրոցներու համար։

1<sup>0</sup> Դպրոցին ներալ ամէն օր միծ ուշադրութեամբ պիտի մաքրուի և կերակուրի են. աւելցուքները, որոնք անսպայման գոյ ամանի մէջ պէտք է գանուին, պիտի յանձնուին աղբահաւաքին։ Արտաքնոցները օրը սունուազն երկու անգամ առաս ջուրով պիտի մաքրուին և չմարած կիր պիտի ցանուի անոնց մէջ։

2<sup>0</sup> Միջոցներ պէտք է ձեռք առնել որպէս զի աշակերանները հանքային կամ եռացած ջուր խմին։ Ջուրը պէտք է գանուի բերանը գոցուած մաքրուր ամաններու մէջ, որոնք բարձր աեղերէ կախուած պիտի ըլլան։

3<sup>0</sup> Դպրոցի մօտակայ նպարավաճառներուն արգիլուած է սեխ, ձմերուկ, խալզող, թուզ և ուրիշ այս կարգի թարմ պատղներ ծախել. խել պամփրը և ձիթապըստուղը պէտք է գոյ ամանի մէջ պահել։ Բացարձակապէս պիտի չմողարուի որ այդ նապարավաճառները թէյէ, լիմնօնաէ, սալէպէ և խօսաֆէ տարբեր ուրիշ բմպելի ծախեն։ Ամանները պէտք է լուսացուին եռացած ջուրով։

4<sup>0</sup> Դպրայի անօրէնները, ուսուցիչները և հակողները անսմիջապէս իրենց տառնը պիտի զրկեն այն ուսանողները որոնք փորհարութիւն ունին և կը փախեն։ Այդ աշակերանները բժշկական քննութենիչ պիտի անցնին։





Գիւ ~~████████~~ 20 առաջ.







